

ԿՐՈՆԱԿԱՆ

ՀԱԶԱՐԱՄԵԱՅ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Ա.

Աստուածաշունչ գիրքերու Հայցը. Եկեղեցոյ կամոնէն^(*) ներս բաւական յետոյ մաւա գանող Յովհաննու Յայտնութեանն մէջ կը հանդիպինք այս անունին (թ. Գլ.):

Բայտ Յայտնութեան, այդ հազար տարուան ժամանակամիջոցին Սատանան կայանաւուրուելով կը նետուի ոյանդունդս դժոխոցու ու այլես անձնապէս բացարձակ կ'իշխէ Քրիստոս՝ իրեն ցմահ հաւատարիմ մնացող սուրբերուն հետ:

Բայց ինչպէս Աստուածաշունչի այլեւայլ համարներ ու գազափառներ իրենց ընազրական առումէն զուրս, տարբեր ժամանակներու մէջ, տարբեր անձերու մեկնութեամբ բազմազան և նոյնիսկ հակասական իմաստներ ստանալով քարոզուած ու տարփողուած են բարեմիտս բայց ողանդաւոր հաւատացեալներու կողմէ, նոյն պէս եղած է ու դեռ կը շարունակէ Ըլլու այլարանօրէն զրուած այս գիրքին այլարանական յիշեալ պատկերը:

Ոմանք Հազարամեայն կը նկատեն աներկայ կամ ապազայ, որոշ կամ անորոշ ժա-

(*) «կանոն» ըսկով կը հասկնանք ամրող չութիւնը Հին և Նոր կոսակարաններու բովանդակած այն բոլոր գիրքերուն, զորս Եկեղեցին ուուրք ու ներշնչեալ համարելով կը վասերացնէ և կ'արտօնէ գործածել: Մեր Աստուածաշունչին կանոնը կը տարբերի բոլոքականաց Ս. Գիրքին կանոնէն. վասնդի վերջնոյն մէջ կը պահին Ա. Եղասիա, Յովհի, Տովիթի, Ա. Բ. և Գ. Մալաբարցի, Իմաստուրին Սոլոմոնի, Սիրամ և Թուլք Բարուալուալուած առջև գոնուող օրինակին մէջն իսկ տեղ տրուած չէր Ցովինանու Ցայսնութեան:

Աստուածաշունչ գիրքերու կարգին Յայտնութեան կանոնականութիւնը խնդրական եղած է քրիստոնէական առաջին գարերէն սկսեալ: Իրաւ է թէ Միլանի Ժամանակարանապիսի († 1750) անունով ծանօթ Մուրառեան Կանոնին — որ Բ. Պարուն անձանօթի մը կողմէ պատրաստուած գործ մըն է — մէջ կը յիշուի Յայտնութիւնը. Բայց Դ. գարուն Եւսեբիս (Ե. Դոգ. Գլ. Բ.) նոր կոսակարանի կանոնը տրուած ատեն կասկածելի կը համարի զայն, զոր Յոյն Եկեղեցին ալ կը թուի թէ շատ ուշ ընդունած է, վասնդի, ինչպէս

մանակոմիջոց մը, որու Ընթացքին աշխարհի վրայ Քրիստոսի թագաւորութիւնը հաստատուելով՝ պիտի ամրապետէ միւս բոլոր իշխանութիւններուն»: Ուրիշներ աւելի մասնաւորելով՝ զայն կը նկատեն հազար տարիներու շրջան մը, յորում, ինչպէս ըսուեցաւ, Քրիստոս իր անձնական ներկայութեամբ պիտի տիրէ աշխարհին, և իր թէ այդ միջօցին կիներ զաւակ պիտի բերեն առանց ցաւի, ամէն մէկ որթատունկ պիտի արձակէ 1000 ճիւղ, իւրաքանչիւր ճիւղ պիտի տայ 1000 ողկոյզ, մէն մի ողկոյզ՝ 1000 պառուղ և իւրաքանչիւր պառուղ մէկ յոյ զինի . . . : Եղած են Քրիստոնեայ յայտնի աղանդաւորներ ալ, որ պնդած են թէ մեր Փրկչին յարութենէն յետոյ պիտի սկսէք Քրիստոսի աշխարհիկ թագաւորութիւնը, մայրաքաղաք ունենալով Երուսաղէմ, որ ատեն ամբողջութեամբ գոհացում պիտի կարենային գտնել մարմնաւոր ցանկութեանց և հեշտ հաճոյք-

գիտել կու տայ Տիար Ֆրէտէրիք Մուրատ իր Յովհաննու Յայտնութեան մասին ըրած մագիստրոսական հոյակապ ուսումնասիրութեան մէջ, (ապ. Երուսաղէմ, 1905-1911 երես ՄԿՁ), ոչ մէկ հաւատականութիւն չկայ որ Ասկղզարուն Աստուածաշունչ գիրքերուն հետ թարգմանուած ըլլայ այն, ոչ ալ արգէն, մինչև Գրիգոր Նարեկացի (Ժ. Պար), անկէ վկայութեան համար ցայտնապէս և մեկին բանիւթեան մէջբերումներ եղած են մեր մատնեագրութեան մէջ (Անդ.): Եւ այս անոր համար թերեւս որ շատ հաւատարար մեր թարգմանիչներու առջև գտնուող օրինակին մէջն իսկ տեղ տրուած չէր Ցովինանու Ցայսնութեան:

Այժմ մեր ձեռք ունինք այս գործին երկու թարգմանութիւնները, զորս համեմատութեամբ նաև յունական բնագրին, առանձինն իլյոս ընծայած է մեր մեծայարդ գիտնականը Ֆրէտէրիք Մուրատ, որ անունցմէ մէկը՝ Զ. Պարուն վերջինը կամ է ին սկիզբները թարգմանուած ըլլալ կը համարի հայ կրօնաւորի մը կողմէ: Խակ միւսը՝ Ժ. Պարուն ներսէ Լամբրոնացին գրչէն (Անդ. Էջ ՄԿՁ): Ասկէ ետքն է որ ան կ'ընդօրինակուի հայերէն Աստուածաշունչը գաղափարովներու կողմէ: Որով և մեզի համար կանոնական գիրքերուն կարգն անցած կ'ըլլայ . . . Յայտնութիւնը, համեմատարար, միւս գիրքերէն ուշ թարգմանուած է նաև Ասորերէնի: Այդ լեզուով Ա. թարգմանութիւնը եղած 508-ին իսկ Բ. թ. 616-ին: Յայտնութիւնը երկու հայերէն Աստուածաշունչ գիրքերու կանոնին մէջ մոտած է, բայց երեխ չի կադացուիր Հայց. Ուկինեցւող թիւն:

ներու բուռն տենչ ունեցողները։ Եւ ուրիշներ՝ որ հազար տարիներու այս կարծեցեալ տեսողութիւնը ներկայացուցած են որպէս շարունակ հարսանեկան հանդէսներ կատարելու և այլ ցնծութիւններով բերկրելու համար սահմանուած շրջան մը...

Այս ըմբռնումները, վերջինը մահաւանդ, բնաւ չեն կրնար հաշտուիլ քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան հետ և արդէն առաջիններն անդամ սկզբնատիպ չեն իրեն համար։ Հազարամեայն այս կամ այն ըմբռնումով կը նոյնանայ նախանագարամեան վարդապետութեան հետ, որուն ծագումը առնուազն աւելի քան մէկու կէս դար կը կանխէ Յիսուս Քրիստոսով յայտնուած կրօնին արշալոյսը, և իր արմատները կը տարածուին ոչ միայն երբայտիան հին մատենագրութեան մէջ — մարգարէութիւններէ ոմանց և յայտնութենական զիրքերուն — ացիւ, ըստ Հարնակի, ուրիշ կրօններու և աշխարհածնեկան վարդապետութեանց մէջ՝ ինչպէս Պարսից կրօնին։

Ասկէ զատ՝ նշանակիլի է սա պարագան ալ ըստ որում, հրէտական ազրիւրներէն մարգարէտական ակնարկութիւններուն հետ բազդատութեամբ, անկանոն զիրքերուն հեղինակները նկատեցին թէ որոշ զանազանութիւն մը կայ Մեսիայի — Քրիստոսի — երկրի վրայ երենալուն, և վերջին անդամ վերջին դատաստանի համար Աստուծոյ իր ժողովուրդին — Խորայէլին — և հեթանոսներուն անձամբ յայտնուելուն միջև։

Այն սահմանաւոր ժամանակը, որ Յայտնութեան մէջ և այլուր հազար տարի կը հաշըրուի զանազաններու կողմէ, նոյնը չի մնար, այլ կ'ելեիջէ մէկ շաբաթէն մինչեւ հազար, երկու հազար տարիներու տեսողութեան մը միջեւ. ըստ Բարուքի՝ անկերկարածզի «մինչև վերջանայ ապակոնութեան աշխարհ», ըստ Ենոքի՝ մէկ շաբաթ, ըստ Եզրասի (է. 28 հհ.): Տեղ մը Տալմուդի համեմատ Մեսիական թագաւորութիւնը պիտի տեէ 400, այլուր՝ 1000, ըստ այլոց՝ 2000 կամ 7000 տարի։

Կան մարդիկ ալ, թերեւս իրենց ակնկալութիւններէն յուսախար, որ ուզած են կապ մը տեսնել այս զրութեան և Արարագործութեան օրերուն միջև, օգտըւելով քամահաճ համեմատութեան մը ընձեռած պատեհութենէն։ Եւ որովհետեւ ըստ

Մննդոց հեղինակին Աստուծուած վեց օրէն ստեղծագործութեան իր աշխատանքը աւարտելով հօթներորդ օրը հանդսացաւ, ու երբայցիցիք ալ ըստ այդմ վեց տարի երկրով մշակելէ յետոյ հօթներորդ տարին — որոր Շաբար Տարի ու ասոնց կ'ըդն ոլ Յորկիմական Տարի կ'անուանէին — կը զարդեցնէին երկրագործական աշխատանքը, հողին և աշխատասորներուն հանդիստ տալու համար(*), և սազմոսերգուն ալ կ'ըսէ թէ «հազար ամ յաշս տեառն որպէս որ երէկի» է, այս պատճառներով կ'ենթադրուի որ երկիրը 6000 տարիէն աշխատանքէ եւ յոդնութենէ մաշելով պիտի ոչնչանայ, ու անոր հետեւի Շաբաթիը փոխարինող կամ անոր համեմապտատասխանող հանդիստի հազար տարիներու շրջանը, Մեսիային թագաւորութեամբ։

Այս վերջին ըմբռնումը, որ ընդհանուր կը համարուի նախաքրիստոնէուկան առաջին զարուն համար, իր յատկանչական կողմն ունի. այսուհանգերձ եթէ սամանք չուզեն ծանօթ հաղորդամեան վարդապետութիւնը համարձակօրէն նոյնացնել իսրայէլի ժողովուրդին իր հայրենի երկրին մէջ աղղովին վերակազմուելու և փառաւորուելու այն ակնկալութեան հետ, որուն համաձայն բարեկէով ատեն մը Աստուծոյ ողորմութեամբ նոյնինքն Տիրոջ կամ ալ Դաւթի ցեղէն յառնող հզօր թագաւորի մը — Մեսիայի յայտնութեամբ իրենք վերիշխող աղղերու հպատակութենէն ձերբազատուելով պիտի վերականգնէին Դաւթի թագաւորութիւնը, ինչ որ անտեղի է, ստիպուած են այդ ըմբռնումը նկատել Խորայէլի այդ յոյսին և ակնկալութեան վրիպումէն ծնող վարդապետութիւն մը զէթ, որ քաղաքական զէպքերու, ընկերային կարգերու և կրօնական զաղափարներու ազգեցութեան տոկ ունեցած է իր որոշ զիմայեղումը։

Տրուած ըլլուսով որ Քրիստոնէութեան առաջին հաւատաւորներն ու վարիչները հրեաներ էին առնասարակ, ազգովին ենթակայ ներսներու և Դոմիտրիանոսներու հալածանքին ու զանազան բռնազատումներուն, ընական է որ իրենց մէջ յառնէր ուել աղղատագրուելու յոյսը։ Կայսրութեան կողմէ նորագարձ քրիստոնեանե-

(*) Տե՛ս Սիս, 1930, էջ 25:

բու դաւանանքին ու հաւատքին հակառակ դրսած պահանջները, զվասոր պատճառը եղան Հազարամետն թագաւորութեան ըստացած այն մասնաւոր հանդամանքին, որ իր ուրախ զրոշմովը չափով մը կը տարբերի իր հախտախիպ վարդապետութիւններէն:

Կայսրութեան եւ Քրիստոնէութեան անհաշաւ լինելուն գլխաւոր խնդիրը, յառաջ կուգար սա խիստ պահանջէն. — Կայսրութեան բոլոր քաղաքոցիներուն կը պարտազրուէր Աստուածային պաշտօն (Կրկը քարագութիւն, փառաբանութիւն ևն.) ընծայել իրենց երկրաւոր գերիշխողին. և այս համակերպութիւնը ոչ մերան տապացոյց պիտի սեպուէր հպատակներու հաւատարմութեան, այլ նաև իրը միջոց պիտի ծառայէր կայսրութեան բազմապան և իշրարու համար բոլորովին օտար առըլերը կրօնքին կապով իրարու միտցներու համար ա՛յնպէս՝ ինչպէս որ հոսմէական ուժը սահմանագիծներու անջտառումը բառնալով իր մականին տակ առած էր քաղաքակիրթ բոլոր երկրիները։ Հոսմ իր գիրքն ու ազդեցութիւնը աւելի ևս զօրացնելու առաջադրութեամբ է որ, ձևանարկեց կրօնական միութիւն մը յառաջ բերելու այն շարժումին, որուն ամէնէն էական տարրը, նոյն իսկ հիմք, կը կազմէր կայսերապաշտորիներ։

Ասիկա բնականաբար պիտի բախէր ճշմարիտ աստուածապաշտներու զօրաւոր ընդդիմութեանն Մովսիսականութիւնը Մակարեանց շրջանէն իր բոլոր ուժով ծառացած էր արգէն տառը դէմ: Կայսրը փոխանակ Աստուածոյ և իր Միամին Արգույն պաշտելու նման ամբարիշտ պահանջքի պարտազային բացորոշ է որ տարբեր չէր կրնար ըլլալ զիրքը ճշմարիտ քրիստոնեաներէն և ոչ մէկուն: Ասոր համար այլնս անխուսափելի դարձաւ բախումը այս երկու անօրինակ ու անհաւատար տարբերուն միջեւ։

Քրիստոնեաներու այս վճռական կիցուածքը պատճառ եղաւ որ Դամետիանոսի իշխանութեան շրջանին կայսրութիւնը ուրոշէր արմատախիլ ընել Քրիստոնէութիւնը իրը իր գէմ զիրք բանող և հետեարար քրէական յանցանքի մէջ գտնուող ընկերութիւն մը... կա՛մ հողին, կա՛մ մարմինը փրկելու երկնտրանքի այս բախումը ժամանակը, Քրիստոնէութիւնը մէջ ծը-

նունդ տուու ներքին պայքարի մը. — երկու տէրերէն և մէկուն և միւսին, այսինքն՝ թէ Աստուածոյ և իր Քրիստոսին եւ թէ միւնպամայն կոյսեր հաւատարիմ մը նալու հարկադրանքին պայքարը։

Յովհաննէս առաջինը ու թերես միակ անձն եղած է որ իր գաւանակիցները քաջալերած է պինդ փարելու իրենց հաւատքին, որ պարզաբանած է իրեններուն սպասնացող գտանզին առջև նոյնիսկ նուազումով զիջումի մը ծանր հետեւնքները, որ ուսուցած է թէ պետութեան պարտազրած կայսերապաշտորին ունէ ձեռվու չափով համակերպելը պիտի նշանակէր ուրանալ Աստուածոյ և զիրենք փրկող Քրիստոսին վրայ իրենց ունեցած լոյս հաւատքը։

Իր գիրքին մէջ սիկերական մարշիրուսորեան մը կանխատեսող մարդարէն՝ ապրած ըլլալով հրէական միջավոյրի մէջ, ու մնցած լինելով այդ ազգին աւանդութիւններուն, յոյսերուն և ակնկալութիւններուն ազգիցութեան տակ, պիտի ազգուէր աննացմէ. վասնդի անոնք ցեղերու ինքնապահումովի համար, մա՛նաւանդ հաւածանքի և նեղութեան զժբախտ շրջաններուն, ոչ միայն մողովրդային զանգուածներուն սպասնացող մոհը արգիլով, այլ իրենց տկարութեան մէջ ժողովուրդները վիրականգնող և զօրացնող զիլսուոր ազգակներն հանդիսանալով՝ կը մշակուին ու կը հրահրուին միշտ։


Տիեզերական մարտիրոսացումի կանխատեսութիւնն ունեցող, և հրէից մէջ ատենէ մը ի վեր տիրող, ազգային ազատութեան հասնելու, նմանապէս նաև ուրիշներուն վրայ նոյնիսկ գերիշխելու գաղափարը, որ ընդհանուր էր, Յայտնութեան հեղինակին պէս երեակայելու խոյանք, պատկերելու ճարտարութիւն, այլաբանելու վարպետութիւն ունեցող զրչի մը տակ պիտի ստանային այս ձեւը, որով հեղինակին ցեղուկից և զաւանակից եղողները պիտի կարենային առաջնորդուիլ իր ձկտած նպատակին։

Եթէ աշխարհ մնծ մասամբ շուտով պիտի լուսաւորուէր Աւետարանով, ինչպէս կը կարծէին սմանք, ատիկա չէր կը ընար ըլլալ առանց գերբնական միջամտութեան։ Եւ որովհետեւ մեր տեսանողին հա-

մար պարզ էր թէ Աստուծոյ Թագաւորութեան գալէն առաջ բոլոր հաւատացեալները պիտի մարտիրոսանային, ինք կ'ակնկալէր որ բնդհուապ Քրիստոս երկրորդ անգամ գայ իր սուրբերուն հետ կործանելու Աստուծոյ Թագաւորութեան թշնամիները (ԺԷ 14, ԺԹ 11-20), երկրի վրայ, Երևանաղէմի մէջ, հաստատելու Հաղարամեան Թագաւորութիւնը, և վերստին աւետարանելու ամբողջ մարզի կութիւնը:

Յովիանուու այս վարդապետութիւնը իրը քրիստոնեաներն իրենց հաւատքին մէջ ամբապնդելու եղանակ՝ արդարանայ թերես, քանի որ ամբողջ Յայտնութիւնը տեսակ մը ընդլայնում է Արքան Թարողի երանիներէն առաջին մէկ երկուքին... Ներանի աղքատաց հօգւով, զի նոցա և արայութիւն երկնից (համ. Յայտ. Գ. 20), Երանի հիզոց, զի նոքա ժառանգեսցն զերկիրո, որ կ'երեսի Յայտնութեան մէջ հրեշտակներու կամ սուրբերու բերան զրուած բոլոր երգերուն մէջ, բայց բնաւ չի համապատասխաներ ոգւոյն նոր Կտորականի, ուր պարտաւորութիւն է թշնամիներ սիրելը, ուր Եկեղեցիին թողուած է քրիստոնէութիւն քարողելու կամ տարածելու զործը, որուն լրմամբ արդէն ինքնին կը հաստատուի Աստուծոյ Թագաւորութիւնը երկրի մէջ հողիներուն վրայ:

ԶԴՅՆ ՎԱՐԴ. ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ



Ի Ն Չ Ո Ւ Ի . . .



Լուսնիկայ է, այս պահերէն նոզեզրաւ.

Ուր անրզայ իրեւն, բյանքն իսկ անօւնչ Լեզու կ'ելլեն ու կը պամեն մեզ ամբաւ Խոհուղեղներ վեն, յոյզեւ տարամ անմրունչ,

Վեր կը նայիմ ու կը դիմեմ նիացեով՝
Լուր գուշուակ առաստոր խաղաղիկ,
Ուր կախած է Արարիշը նովէ նով
Զան մը արձաք, բիր կամբեղներ մեծ պատիկ:

Տիեզերի սանչելիներն երաւազեղ
Լոկ իր ուռչին, իր պերն կամին արդիւնց եց,
Այնուն մեծ է ԱԱ փառաւու ու անելու:

Կը մածեմ սակայն ես թէ ինչո՞ւ ԱԱ,
Ուր բաեղեց կազմակերպեց այս առէն,
Վիօն ալ դրաւ կալին մէջ ու տառապին...

1922 օգոստոս

ԵնթաՅ

ՊԱՐԱՊՄՈՒԻՆՔ

Ի Ս. ԳԻՐՍ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ:

Քննեցիք զՊիրս: (ՑԷ 5, 39:)

Զ. (*)

ՓԱՌ-Ի ԲԱՐՁՈՒՆԵՍ ԱՍՏՈՒՆՈՅ:

Երբեմն, Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տօնի առթիւ, վասն չնորաւորելոյ, յայց ելած էի Պ. Մենաւորի. սա էր այր բաւական ուսեալ, եւ մանաւանդ կրօնական խնդրոց փոքր ի շատէ տեղեակ: Մինչդեռ առ նմա էի, ժամանեց անդէն այլ ոմն այցելու, Պ. Հարցուսէր՝ զօր կը ճանաւէի իրրեւ հետաքրքիր՝ քննուսէր ոմն, բայց միանգամայն յամացինասէր:

Եւ ահա նոյն ժամայն ընդմէջ այդց երկոցուն անձանց վիճաբանութիւնն մի սկսաւ, որում մտադիւրութեամբ ունելնդրեցի, եւ որ մասամբ իւթիք հետաքրքրական թուեցաւ ինձ եւ ոչ թափուր յօդտութենէ, թերեւս այլոց ոմանց եւս հաճոյական, յօյր սակս ո՛չ անդէպ համարեցայ յետոյ, ըստ չափու յիշողութեանս, ի զիր հանել զայն աստէն ի հետագայրանս՝ որ ահաւասիկ.

Հարցանկ. — Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Մինաւոր. — Ծնորհաւորեմ եւ ես առելով Փանի ի բարձուն Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանուրիւն (Դկ 2, 14):

Հ. — Ո՞քափ գեղեցիկ եւ խորհրդառ է այդ հրեշտակային երգ զօր օրհնաւանեցին բաղմութիւն զօրաց երկնաւորաց ի միասին ընդ հրեշտակին՝ որ կ'աւետէր հովուաց զծնունդ Փրկչին. միայն թէ այս երգի մասին փոքր ինչ խոճի մտաց անձկութիւն եւ տարակոյս ունիմ. վասն որոյ վազուց զիտաւորութիւնս էր առ այս բացարութիւն ինչ խնդրել ի քէն:

Մ. — Պատրաստ եմ ըստ չափու կարողութեանս հաճել ցանկութիւնդ. եթէ դիտումդ ճշմարտիւ տեղեկանալ՝ ուսանել

(*) Տես Սիս, 1930, էջ 73: